

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՔԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱՆ ԽՆՋԻՔՆԵՐ

Զ.

3. — ԵԿԵՂԵՑԻՈՅ ԴԱՄԱԱՆԻՐՆ ՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

Բարեկարգութեան ամէնէն փափուկ կէտան է Դաւանանիը, որուն հետ սերտ կապ ունի նաև Պատամունիը։ Թէհ մեր մէջ Բարեկարգութեան վրայ խօստած ատեն դաւանանին չեն մօտենար, ոչ անոր համար որ այդ մասին ըսելիք կամ ըսելիք չկայ, այլ անոր համար որ դաւանանքի խնդիրը կարծես թէ միտքերու մէջ լուծուած խնդիր մը կը նկատուի արդէն։ այսինքն՝ ոմանց համար աստուածաբաններու և եկեղեցականներու վերաբերեալ գործ մըն է դաւանանքը, որմէ բան չի համենար ժողովուրդը։ ասկէ զատ ժողովուրդին կրօնականացումի կողմէն էական չէ դաւանաբանական զիտութիւնը։ ոմանց համար դաւանանքի վերաբերեալ խնդիրներ այժմէութիւն մը չեն ներկայացներ զործնական կրօնքի մէջ և հետեւաբար ատոնք կրնան պահուիլ եկեղեցւոյ մէջ այնպէս ինչպէս որ ընդունուած են։ ոմանց համար ալ կարեւորութիւն չունին ատոնք, որովհետեւ ժամանակիս զիտական և քննադատական ոգիին հետ չեն հաշտուիր։ Եւ, մեր կարծիքով, այս է պատճառը որ Հայոց եկեղեցւոյ Բարեկարգութեան վերաբերեալ գրուածներու և եղած թելադրութիւններու մէջ ոչ մօտեցաւ դաւանանքին։ Տարակոյս չկայ որ, ինչպէս ըսինք, խնդիրը շատ փափուկ է ըստ ինքեան, ասոր համար ոմանք երկիւղածօրէն, ոմանք գաղտնամտօրէն, խորհրդաւոր լուսութեան մը կը մատնեն զայն։

Բայց պէտք է մեկդի նետել գաղտնամտութիւնը, և երկիւղածութեամբ օծուն համարձակութեամբ մօտենալ խնդրին, և քննել թէ երօք մեր այս օրուան Հայոց։ Եկեղեցւոյ հոդեւորականութիւնն ու ժողովուրդը հաւատարիմ մնացած են քրիստոնէական մի և ընդհանուր եկեղեցւոյ դաւանանքին, կամ Առաքելական բացատրութեամբ, արդեօք նոյն հաւատքի մէջ կեցե՞ց ենք (Բ. Աբք. Ժ. 5)։

Եկեղեցին հաւատքի դպրոց մըն է. կեզծիքը և երկմատութիւնը գործ չունին հան։

Լուտեր և իր նախորդները երբ սկսան քննադատել իրենց (հռոմէական) եկեղեցւոյն կարգնուասրքը, որուն մէջ կեզրոնական տեղը կը բռնէր պապին վերաբռուած անսահման հեղինակութիւնը, չկրցան խուսափիլ դաւանաբանական շատ մը խնդիրներու մէջ միրճուելու հարկէն և ասոր հետեւանքներէն, այնպէս որ աստուածաբանական վէճերը իրենց բնական ընթացքով յանդեցան դաւանաբանական նորութիւններու, և սակայն հռոմէ եկեղեցին չբարեկար-

գուեցաւ այնպէս ինչպէս կ'ուզէր Լուտեր, այլ բացուեցաւ անկարկառելի ճեղքուած մը բարեկարգիչներուն և Հոռոմի եկեղեցւոյն միջնէ ։ Մայրայեզութիւնը իր գագաթնակէտին հասաւ, Հոռոմ ամուր մնաց իր աւանդական գիրքին մէջ և գա անաբանական խնդիրներու վրայ անդրագոյն յաւելումներ ըրաւ. իսկ Լուտերական շարժումը անկուպար ասպարէդ մը զտաւ իր առջեւ անդրադրյն ազատութիւններու, իսպառ թօֆափելով եկեղեցւոյ վարդապետական հեղինակութեան լուծը և ծնունդ տալով բազմաթիւ յարանուանութիւններու ։ Մեր ուսումնասիրութեան սկիզբը շատ լաւ պարզեցինք Բողոքականութեան ծագումը և նկարագիրը, իրքեւ հետեւանք անհայիւ բարեկարգութեան ։ Բայց կ'արծէ անդրագաւնալ սա կէտին վրայ թէ Լուտեր երբ ճամբայ ելաւ Բարեկարգութեան սկզբունքավ, յանդեցաւ այնպիսի եղբակացութեան մը որ իր մարէն անդամ չէր անցած. և եթէ կարող ըլլար նախատեսել թէ ուր պիտի յանդէր իր ձեռնարկը, թերեւս պիտի սոսկար՝ իրքեւ հաւատարիմ պաշտօնեայ իր մայրենի եկեղեցւոյն՝ և ճամբայ պիտի չելլէր . . . Սակայն անդամ մը ելած էր ճամբայ և նախատեսուած ու չնախատեսուած իրոզութեանց հոսանքը այնքան բուռն եղաւ որ այլեւս անօդուտ վասառակ մը պիտի ըլլար իրեն համար հոսանքն ի վեր թիւալարիլ. ինքն պիտի քշուեր հոսանքէն, զգոյշ ըլլալով միայն որ չընկղմէր և այսպէս ալ ըրաւ նշանաւոր Բարեկարգիշը. մերթ ինքն էր որ կըրցաւ ուղղութիւն տալ գէպքերուն, բայց յաճախ գէպքերն են որ ուղղութիւն տուին իրեն, և ինքն հպատակեցաւ գէպքերուն առած ուղղութեան, և վերջապէս ան փակեց իր աշքերը՝ տեսնելով իր մայրենի եկեղեցւոյն կողքին վըրայ բացուած խոշոր և խորունկ վէրքը, որուն ցաւը գեւ մինչև հիմայ կ'զգոյ Հոռոմ։

Եթէ պատմութեան փորձերը դաս մը ունին աղագայ սերունդներու համար, Հայց, եկեղեցին պէտք է որ օգտուի այդ դասէն։ Ամէնքս ալ կը փափաքինք որ բարեկարգութիւն Հայց, եկեղեցին, ոչ ոք կ'ուզէ վէրքեր բանալ անոր զգայուն կողերուն վրայ, բարեկարգութեան սիրուն։ Եւ շատ ուրախալի պարագայ մըն է որ Լուտեր մը չտնինք մեր մէջ, ոչ ալ անոր շարժառիթները կան փափաքելի բարեկարգութիւնը իրաղործելու համար։

Ուրեմն ինչ պիտի ըլլայ դաւ անանքի խնդիրը բարեկարգութեան մէջ. վասն զի կենսական խնդիր մըն է ան։ Այսօր հայ մտաւորականութեան և երխտասարգութեան մեծագոյն մասը, քսաներորդ գարու կրթութեան և գաստիարակութեան աղդեցութեան տակ, բոլորամին տարբեր «աշխարհահայացք» մը ունի Թո՞ղ քրիստոնէական դաւանանքը, մարդիկ քրիստոնէական կրօնքով իսկ չեն զբաղիր, և ինչպէս կ'ըսուի ուամկօրէն – «ըսան մըն է կ'երթայ»։ Միւս կողմէն ժողովրդային զանդուածը, որ պահապանն է իր պապենական բարի հաւատքին, իր մտայնութեան հարկովն իսկ չի կրնար հետաքրքրութիւ գտանանքի և համարքի վերաբերեալ խնդիրներով, իր հոգեկան շինութեան համար բաւական համարելով ժամն ու պատարազը, բարեգործութիւնը, և այլն։ Գալով՝ եկեղեցականութեան, յարգելով թանկագին բացառութիւնները, մեր եկեղեցականներն ալ ընդհանրապէս չեն պատրաստուած դաւանաբանական խնդիրներու ուսումնասիրութեան։

Այս է պատկերը իրականութեան և կարծենք թէ սխալ կամ չափազանց

դիմեր չկան տառը մէջ։ Եւ սակայն Բարեկարգութեան տեսակէտէն կարելի չէ լուսութեան տալ դաւանանքի խնդիրը։

Բայց ի՞նչ է դաւանանքը, և ի՞նչ է անոր կարեւորութիւնը եկեղեցիի մը համար, — նախ և առաջ ասիկա դիտնանք պիտի ըսեն հետաքրքիրներ։ Գուշացում տանք այս հետաքրքութեան։

Դաւանանքը, աւելի ծանօթ բառով Հաւատամբները, եկեղեցւոյ կողմէն պաշտօնապէս բանաձեւուած վարդապետական (doctrinal) խնդիրներ են, որոնք պիտի ընդունուին առանց քննութեան և առանց բանապէճի, կամ կ'ընդունիս կը հաւատաս և կը մնաս եկեղեցւոյ մէջ և կամ չես ընդունիր, չես հաւատար, դուրս կ'ելլես եկեղեցիէն։ Պատմական բացարարութեամբ դպրոցականութիւնն է ասիկա (Scholasticism), այսինքն դպրոցի մը վճիռը, որ վերաքննութիւն չունի, տարբեր բան՝ եթէ նոյն ինքն դպրոցը ինքն կը վերաբնէիր վճիռը և բարեփոխիչ զայն։ ուրիշ խօսքով՝ եկեղեցւոյ անդամները անձնական, աղատ կարծիք չունին Հաւատամբներու մէջ։ Լուտերեան Բարեկարգութեան վերջին և վճռական նկարագիրը այս եղաւ, այսինքն՝ քրիստոնեայ անհատ աղատ է իր կարծիքներուն մէջ, ան կը ժխտէ նոոմի եկեղեցւոյն պաշտօնական բանաձեւները։

Հայց. Եկեղեցին իր դաւանանքին մէջ թէկ դպրոցական (scholastic) է, բայց աղատամիտ է ուրիշ եկեղեցիներու հանդէպ, և մեր պատմութեան պահպանուցական աղատամութեան փայլուն և հեղինակաւոր ներկայացուցիչն է ներսէա Շնորհալի։

Բայց նոյն ինքն Շնորհալի խիստ է իր եկեղեցւոյ անդամներուն հանդէպ, և կը պահանջէ որ Հայաստանեայց Եկեղեցւոյ անդամներ լաւ գիտնան իրենց Եկեղեցւոյն Հաւատամբը, և այս է պատճառը որ ան իր կաթողիկոսական առաջին կոնդակին (Ճանօթ Քեզինանցականին) սկիզբը դրած է Հայց. Եկեղեցւոյ դաւանանքը, իր պատուէրները և հրահանգները տալէ յառաջ։

Այսօրուան միաքերու հետ կը հաշտուի<sup>3</sup> այդպիսի պահանջ մը, կարելի<sup>4</sup> է հաւատաւ Յիսուս-Քրիստոսի մարդեղութեան աւետարանական պարզուկ պատմութեան, ինչպէս նաև այդ մասին խմբագրուած պաշտօնական բանաձեւներուն, այսինքն Հաւատամբներուն։ Զէ<sup>5</sup> որ Հայն ալ իր զաւակները կրթած ու դաստիարակած է զարու լուսամիտ դպրոցներուն ողջութեամբ, չէ<sup>6</sup> որ անոնք ալ սորված են ոնէ խնդրին մէջ ինչո՞ւն և ի՞նչպէս վնասել, չեն կլեր վարդապետն ասացը, այլ կը վիճին, կ'ուզեն լուսարանուիլ, և եթէ իրենց խելքին կը պատկի վէճի ենթարկուած խնդիրը, կ'ընդունին, իսկ հակառակ պարագային, կը մերժեն զայն։ Այս է իրողութիւնը պատմութեան մէջ, եւ այսօր ալ միեւնոյն է իրողութիւնը մարդկային ընկերութեան մէջ։

Բայնք քիչ մը յառաջ թէ Եկեղեցին հաւատագի դպրոց մըն է, կեզծիքը և երկանութիւնը գործ չունին հոն։ Եւ այսօր, լուսամիտ կոչուած այս դարուն մէջ ալ, Յիսուս-Քրիստոսի Եկեղեցին մեզի կը ներկայանայ իր առաքելական դարու անվիճելի տուիլիներով, իր զօրաւոր տրամարանութիւններով, ինչպէս նաև իր միամտութիւններով, և իր աւանդութիւններով, եթէ բանաձեւուած

դաւանանքը մէկգի նետես յանուն անհատական մաքի աղատութեան, չես կըրնար նոյն կերպով վարուիլ Աւետարաններու և առաքելական գրուածներու հետ. չես կընար ոչնչութիւն հռչակել եկեղեցւոյ նախկին գարերու սքանչելի նահատակութիւնները, մոքի և գրչի նահատակութիւնները, նուիրումի և արինի նահատակութիւնները. չես կընար արհամարհել քսան գարերու կեանք ունեցող եկեղեցւոյ մը պատմութիւնը և անոր աւանդութիւններն ու գասերը, այլ պարաւաւոր ես խոնարհիլ, վար իշնել յաւակնութիւններուդ բարձունքն, ձեռք կապել, յարգանքով և պատկառանքով կենալ Հաւատքի խորհուրդներուն առջեւ և գառնուկի պէս հետեւիլ անսնց և նիւթական տիեզերքն իսկ լի՛ է խորհուրդներով և խորհրդաւորութիւններով: Սայդ է որ մարդկային ուզեղը կարող եղաւ թափանցել բնութեան այնպիսի գաղանիքներուն, որոնք մտք իսկ չէին անցած, կամ հրաշքներու կարզը դրուած էին. բայց զիտութեան ձեռքով եղած յայտնութիւնները շատ փոքրիկ բաներ են չյայտնուածներուն նայելով, բնութիւնը հրաշալի յայտնութիւնն է անապացուցանելի ճշմարտութիւններու: Եւ կրօնքի կալուածին մէջ աւելի խորհրդաւոր են այսպիսի ճշմարտութիւններ, որոնց գլխաւորներն են, քրիստոնէական աստուածաբանութեան լեզուով, Աստվծոյ գոյութիւնը, Երրորդուրիւնը, Մարդկուրիւնը, Եւալին:

Արդ՝ ճշմարիտ զիտութեան և ճշմարիտ լուսամտութեան պարտքն է կենալ իր գեղեցիկ դիրքին մէջ և խոնարհիլ խորհուրդներու և անապացուցանելի ճշմարտութիւններու առջեւ, որոնցմով կերտուած է բովանդակ բնութիւնը, որոնցմով լի՛ է երկինքն ու երկիրը, և կրօնքը խորհրդաւոր մէկ յայտնութիւնն այդ ճշմարտութիւններուն իրեն յատուկ խորհուրդներով:

Անոնք որ կրօնքը կ'ուզեն պարզել իր խորհուրդներէն, ի հարկէ պիտի չյաջողին: Բանաւոր կրօնիի մը ջատագովները սկզբոնքով լաւ գործ մըն է որ կ'ընեն, բայց պիտի չյաջողին պարզել կրօնքին գաղանիքը: Վերցո՞ւր կրօնքի մէջն գաղանիքը, խորհուրդը, կը դադրի այլիս կրօնք ըլլալէ: Վերածէ՛ կրօնքը անհատականութեան, կամ ինչպէս կ'ըսեն, ըրե՛ կրօնքը խղճի խնդիր մը անհատին համար, խէ՛րը տես այդ կրօնքին. որովհետեւ ասոնք պարզ ինքնախարութիւններ են: Մարդը իր սուեզումին պայմաններովն իսկ կրօնական է, կամ ինչպէս կ'ըսուի, անրուժելիորէն կրօնական արարած մըն է մարդը:

Դիտութիւնը, բառին այսօրուան առումով, հակառակ չէ մարդուր կրօնքին. որովհետեւ կ'ընդունինք թէ մաքսւր կրօնքին մէջ սպրդած են նախապաշարումներ, մարդկային տկարութիւններու արդիւնք եղով իրականութիւններ, և ասոնք չեն զիմանար զիտութեան լոյսին առջեւ. կը հալին, կը ցնդին ատոնք, բայց մաքսւր կրօնքը, որ Յիսուս-Քրիստոսով քարոզուեցաւ մարդկութեան, կայ ու կը մնայ անյեղի, նոյն ինքն Փրկչին պէս, որ Առաքեալին բացարութեամբ նոյն է երէկ և այսօր և յաւիտեան, և հետեաբար հարկ չկայ զիտութեան անունով դանդաշել օաւարածայն ուսումներով և կարծիքներով (Եթ. ԺԳ): Նպատակ չունէնք և չունինք ալ աստուածաբանական չտաշտովովութիւն մը գրել հոս. բայց եկեղեցւոյ բարեկարդութեան վերաբերումով կ'արժէր որ այս կողմէն ալ քիչ մը շօշափուէր խնդիրը. որովհետեւ, շեշտենք անգամ մըն ալ, դաւանանքը սերտ աղերս ունի պաշտամոնքի հետ, պաշտամոնք՝ որ բարեկարդելի կէտերուն ամէնէն կարևորներէն մէկը կը նկատուի:

Այս ուսումնասիրութեան սկիզբը խօսեցանք Պատկեր Հայաստանեաց Լուսառցական Սուրբ Եկեղեցւոյ անուն գիրքի մը վրայ։ Անդրադառնալով ատորպահ մը, դիմել տանք նորէն թէ ահա՝ զիրք մը, որ սրբագրուած է պաշտամունքի բարեկարգութեան տեսակէտէն։ այսինքն բարեկարգիչներ, զոր օրինակ, հարականներու մէջէն վերցուցած են Սրոց բարեխօսութեան վերաբերեալ համարներն ու կառները։ իսկ Աստուածածնի բոլոր շարականները հանած են, և ասիկա ըրած են, ինչպէս մատնանիշ ըրինք իր տեղը, բողոքականութիւնը հաճեցնելու դիտումով, և ասով աններելի հակասութիւն մը ըրած են, որովհետեւ սրբոց բարեխօսութիւնը հիմնուած է հոգւոյ անմահութեան վարդապետութեան վրայ։ այս է սկզբունքը սրբոց բարեխօսութեան։ իսկ միւս կողմէն՝ Պատկեր Կաղմողներ, իրենց գիրքին սկիզբը դրած են Հայաստամիը, որուն մէջ կը դաւանուի մեռելոց յարութիւնը, հոգւոյ և մարմնոյ յաւիտենական դատաստանը, և այլն, ասոր համար աններելի՛ է իրենց հակասութիւնը։

Ուրեմն ինդիրը սա՛ է իր պարզութեան մէջ, ըստ քրիստոնէական հաւատքի, հոգին անմա՞ն է թէ չէ։ Եկեղեցին կը հաւատայ թէ հոգին անմահ է։ Ուրեմն ի՞նչպէս կրնան մէկդի նետուիլ հոգւոյ անմահութեան հաւատքէն հառագայթող հոգեոր բանաստեղծութեան մը հաստուածները։ Կրնայ պատահիլ որ, այո՛, այս հաւատքին արտայայտութեան ձևերը շատ թանձր գոյներով պատկերացած ըլլան։ ընդունինք ասիկա։ բայց մենք ձեւի հետ զործ զունինք, ոգիին հետ է մեր գործը, խորհուրդին հետ։ Մարդկային կեանքին արտայայտութիւններուն մէջ չկա՞ն թերի կողմեր, թանձր գոյներ և նոյն իսկ տխո՞ւր գոյներ և իրականութիւններ։ Ինչո՞ւ այնքան բժամնդրութիւն երը կը մանենք Եկեղեցիէն ներս։ Փրկիչն ըստ Սամարցակի կոչ, թէ Աստուած հոգի է, եւ պէտք է հոգիով և ծշմարտութեամբ երկիրպատել անոր, ամէն տեղ և ամէն տանեն, և ո՛չ թէ միայն հո՛ս, այս Գարիգին լեռան վրայ կամ անդին, Երուսաղմէի Տաճարին մէջ։ Տառական առումովը այս վճռին, հարկ էր որ Եկեղեցւոյ շնորհը իսկ շինէին բարեկարգեալներ, սակայն Յիսուս-Քրիստոս ըլլաւ թէ Եկեղեցիի շէնք մի շինէք, բայց մաքրագործելով զայն, ըստ թէ Եկեղեցիները միայն եւ միայն աղօթքի համար շինուած են եւ ո՛չ թէ շահեր ապահովելու համար, վերածելով զանոնք շուկայի։

Ուրեմն մեր Եկեղեցւոյ բարեկարգութեան մէջ դաւանանքը կը մնայ անխախտ։ մեր բոլոր ազատամտութեամբ կ'ընդունինք զանոնք, որովհետեւ անոնք շինծու բաներ չեն, ո՛չ ալ տղէաներու կամ ցնորածիսներու յատուկ երազանք և գանդաշանք։ ձշմարիտ ազատամտութիւնը ալլամերժ չէ երբեք, այլամէր է, այսինքն զե՞րծ դիտութեան յատուկ նախալաշարումէ, այսպէս ըսենք՝ դիտական նեղմտութենէ, լայն լայն աեղեր ունի ան իր մէջ անիմանալիներու և խորհուրդներու համար։

Առանց ալլիս երկար յամելու այս բացատրութիւններու մէջ, ըսենք թէ Հայաստամիը և Գաւանանիմը Եկեղեցւոյ մէջ կը նմանին ընկերութիւններու կանոնագիրներուն։ ինչպէս սր առանց իրեն յատուկ կանոնագրի մը ուկէ ընկերութիւն չի կրնար զոյութիւն ունենալ, նոյնպէս առանց Հայաստամի եւ առանց Գաւանանիմի չի կրնար Եկեղեցի մը երեակայուիլ։ եւ ինչպէս սր ընկերութեան մը անդամներէն ամէն մէկը երբ ընկերութեան կանոնագրին իրեն

չհասկըցած կամ իրեն անհաճոյ կանոնները եթէ չյարգէ, կամ խանգարէ, կամ շընդունի, կամ սրբագրէ իր ուզած կերպով և կամ բանէ մէկդի նետէ, կը կործանէ այդ ընկերութիւնը, այնպէս ալ եկեղեցին կը վաստոի երբ իր անդամները ընկերութեան մը անդամներուն պէս վարուին իրենց եկեղեցւոյն Հաւատամին և Կառանանին հետ :

Կրօնքը կրօնը է, գիտութիւնը՝ զիտութիւն . ամենեին վնաս չւնին իրաւու : Ընդհակառակը զիտուն մարդու գործն է գիտնալ յարգը կրօնքին, եւ շշփոթել անոր խորհուրդները իր գրական հաշիւներուն և տարադներուն հետ :

Հայց . Եկեղեցւոյ բարեկարգութեան մէջ, մեր համեստ կարծիքով, պէտք է գաստիարակել ժողովուրդը, ժողովուրդին բոլոր խաւերը, որպէսզի անոնք հասկընան, հնար եղած չափով անշուշտ, իրենց եկեղեցւոյն Հաւատամին ու Գաւանանիը և յարգեն զայն՝ եթէ չեն հասկընար, վերջ տալով մահահանգոյն անտարբերութեան մտաւ որականներուն և բանդէտներուն, տղիտութեան ժողովուրդի մեծ զանգուածին և անպատճառութեան եկեղեցականութեան : Եթէ ընդունած ենք Աւետարանը, պիտի ընդունինք նաև անոր հետեանքները : Ասոր դէմ ուեէ առարկութիւն՝ իմաստակութենէ աւելի արժէք մը շտնի :

Հիմայ խօսինք պաշտամունքի մասին և վերջացնենք մեր ուսումնասիրութեան այս հատուածն ալ :

Քօինք արդէն և շեշտեցինք թէ գաւանանքի և պաշտամունքի մէջ սերտ ազերս մը կայ : Բոլորովին պայծառ և հասկնալի ընելու համար ասիկա, ըսենք, եթէ, զոր օրինակ, Հաւատամին ամէն մէկ խօսքը երբ առնէք և բազդատէք պաշտամունքի մասերուն հետ, պիտի տեսնէք այդ ազերսը, այդ կապը . զոր օրինակ, առէք Նարականը, Յարութեան Կանոնին տակ գրուած բոլոր երգեր՝ տէրունական են, այսինքն Աստուածութեան և յարուցեալ Փրկչին շտրջ կը գառնան . Հանգստեան Կանոնին երգերը, փառարանութիւններն են հոգւոյ անմահութեան . Մարտիրոսաց Կանոնիը ո՛չ միայն կը բարերանէ սուրբերուն նաւհատակութեան յաղթանակը, այլ նաև կ'ոգեկոչէ անման հոգիները անոնց . կը հաւատայ թէ անմահներ իրենց յարաբերութիւնը չեն կորած այս աշխարհի մահկանացուներուն հետ, և կը վստահի անոնց բարեխօսութեան : Ազօթքները, երգերը, իրենց բոլոր ձեւերով, կ'արտայայտեն թէ կենդանի Աստուծոյ մը խորհրդաւոր ներկայութեան առջև կեցած է ժողովուրդը : Արարողութիւններ և ծէսեր, սկզբունքը, խորհրդաւոր արտայայտութիւններն են մարդու իր Աստուծոյն հետ ունեցած յարաբերութիւններուն : Խնչպէս միտքը և հոգին իր զարմանալի, ըսենք նաև իր շատ խորհրդաւոր վերացումներով և հայեցողութիւններով կը հազորդակցի Աստուծոյ և աստուածայիններու հետ, այդպէս ալ եկեղեցւոյ մէջ հաստատուած խորհրդակատարութիւններ, պաշտամունքի ձեւեր, արարողութիւններ, և այն, այդ մտաւոր և հոգեկան վերացումներուն և հայեցողութիւններուն զգալի խորհրդանշաններն են, իրարու հետ սերտիւ կապուած հոգերանական և կրօնական իրազութիւններ, թէ, իմանալի ըմբռունութերով և թէ զգալի ձեւերով ու արտայայտութիւններով :

Այս բացատրութիւններէն կը հետեւի թէ եկեղեցւոյ պաշտամունքը կրօնական գասոթարակութեան ամէնէն զործնական և ամէնէն հաճելի մեթոսն

է : Արագեսղի այս մեթոսը պահէ իր հրապոյը, ներդործէ իր շինիչ ազդեցութիւնը հաւասացեալներու վրայ, հարկ է որ ըլլայ հասկնալի, ըլլայ նաև ոչ ձանձրալի : Այս երկու պարմաններն ալ կենսական գեր մը կը խաղան հոգ ևոր շինութեան գործին մէջ : Ուրեմն բարեկարգութեան մէջ նկատի առնուելիք դորձնական խնդիրներէն մէկն է Հայց . Եկեղեցւոյ պաշտամունքը հասկնալի ընել ժողովուրդին և չձանձրացնել դայն :

Այս ոկրունքով կարելի՞ն է բարեկարգութիւնը պաշտամունքին :

Անշուշտ կարելի է . որովհետեւ պաշտամունքին էութիւնը, խորքը սկրտ աղերս ունի դաւանանքին հետ, և ոչ թէ անոր արտայալտութեան ձեւերն ու կերպերը : Զոր օրինակ . պատարագը պարզ ըլլայ կամ հանդիսաւոր, պատարագը միւսնոյն է : Փոքրիկներու մկրտութիւնը մեր եկեղեցւոյ մէջ ըստ կանոնի պէտք է ըլլայ երբ ութօրեայ ևն անսնք . բայց այսօր չի յարգուիր կանոնին տրամադրութիւնը : Երանի՛ թէ յարգուէք : Բայց մկրտութիւնը իր խորհուրդէն բան մը չի կրանցներ եթէ նորածինը ութօրի տեղ ութը շաբաթէ կամ ութը ամիս ետքը մկրտուի : Ենջեցեալի մը թաղումը եւ թաղման համար խմբագրուած կանոնը հաւատքի և գաւանանքի հետ կապ չունի . պարզ և հանդիսաւոր թաղումներ կան, և բոլորովին արտաքին ու չատ երկրորդական բաներ ևն ատոնք : Դարձեալ Մկրտութեան և Թաղման կանոններուն ազօմքները և երգերը, հին ձեռագիրներու համեմատութիւններով կը հաստատուի թէ ատոնք ծագումով կարճ ու պարզ եղած են, բարզութիւնը հետզհետէ եղած է ժամանակի ըմբանումներուն համեմատ . ուրիմն, նկատի ատոնքով մեր ժամանակին և միջավայրին պահանջները կարելի է բարեփոխել զանոնք, որովհետեւ արգէն կը բարեփոխուեին ատոնք կամ պաշտօնակատար եկեղեցականներուն գատողութեան համեմատ և կամ պասկի ու ննջեցեալի տէրերուն խորպանքին գոհացում տալու համար : Կարելի է Հայց . Եկեղեցւոյ ժամագիրքը և Մաշթոցին կանոնները առանձին տուանձին քննել և հնագոյն ծեռագիրներու համեմատ մէկիկ մէկիկ նշանակել ատոնք տարբերութիւնները, փոխունակները, յաւելումները, ատոնց կրած ամէն տեսակ վտափոխութիւնները, և զերակազմել ատոնց ամփոփ ձեւերը : Մէնք ի հարկին կ'անդրագաւոնանք այս երեսոյթներուն : Առ այժմ հոս մեր նպատակին համար բաւական է մատնանիչ ընկը այս չափը :

Ուրեմն ի՞նչ է պաշտամունքը հասկնալի և ոչ-ձանձրանալի ընկերու միջոցը . ըստ մեզ հետեւեալներն են .

1. — Պաշտամունքի լեզուն .
2. — Պաշտամունքի տեւողութիւնը .
3. — Պաշտամունքի ձեւերուն գայելչութիւնը (գեղարուեստական կողմը) .
4. — Ժողովուրդին գործնական մասնակցութիւնը պաշտամունքին .

1. — Երբ ժողովուրդին չխօսիս իր հասկցած լեզուով, չես կրնար հետաքրքրել զայն ուեէ խնդրի մասին : Հայց . Եկեղեցւոյ լեզուն գրաբար է, իսկ հայ ժողովուրդի լեզուն . աշխարհաբար (իր այլազանութիւններով), թիւրքերէն, արաբերէն, քիւրտերէն, սամեր ըշշանակներուն մէջ . իսկ կովկասի մէջ հայերէնին զատ՝ գրացերէն, ոռւսերէն : Թողունք հին և նոր գազութներու լեզուական գժուարութիւնները : Վերշին ժամանակներու մէջ շնորհիւ հայ զպրոցներու գործունէութեան, զոր օրինակ, թիւրքիոյ մէջ սկսած էր հայախօսութիւնը տարածուիլ : Բայց իրողութիւնը այն է որ հայ ժողովուրդը իր եկեղեցւոյ լեզուն հասկնալու վիճակին մէջ չէ : Խոյն իսկ հայախօս համայնքներ գծուար կը հասկնան գրաբար, ըստելու համար, չին հասկնար . որովհետեւ գրաբար եւ



աշխարհաբար թէեւ հայերէն են, բայց քերականորէն կը տարբերին իրարմէ, թէեւ երակուքն ալ լեզուի միեւնոյն բառամթերքէն կ'օգտառին:

Արդ, առանց պաշտօնական բարեկարգութեան, հայ եկեղեցականին ողջմասութիւնը կերպով մը հարթեր է եկեղեցւոյ լեզուին անհասկալիութենէն ծագող գժուարութիւնները, պաշտամունքի կարեւոր մասերը ժողովրդական լեզուին գարձնելով: Թարովը, զոր օրինակ, որ պաշտամունքի ողին է, ամէն տեղ ժողովուրդին հասկցած լեզուով կը տրուի: Նոյնպէս ընթերցուածներ ժողովուրդին հասկցած լեզուին կը փերածուին չառ տեղեր: Նոյն իսկ հոս երւսազէմի մէջ, Ծննդեան ճրագալոյցին, Բեթղեհէմի տաճարին մէջ, արարերէն ալ կը կարգացուի Յիսուսի Ծննդեան աւետարանը: Դարձիալ կարգ մը երկար ազօթքներ, զոր օրինակ, Հոգեկալստեան ազօթքները [Ոսկերերանին և Լամբրոնացին], Զօրոհնէքի, Աւագ Հինգչառթիի ձաշուին խրատականը, Առնդուայի երկար ազօթքը, կարող եկեղեցականներ աշխարհաբար կը կարգան: Իսկ Աւագ Աւրբաթի գիշերուան կտակը, Ճաշոցի մէջ, բուրուսին մէկզի զրուած է ճիմայ և ժողովուրդին հասկցած լեզուով աւուր պաշտաճի քարոզ կը տրուի տեղ: Այս ոչ-պաշտօնական բարեկարգութիւններ ցոյց կուտան թէ ժամանակին և միջավայրին պէտքեն ու պահանջները հարկազրած են եկեղեցին որ պաշտամունքի կարեւոր մասերը հասկընալի ընէ հաւատացեալներուն: Այս իրողութիւնը ցոյց կուտայ նուհեւ թէ կարելի է պաշտամունքի հասկնալիութեան Աջանակը ընդարձակել բանաւոր և օգտակար չափով մը, զոր օրինակ բոլոր ընթերցուածները, որոնք կարեւոր տեղ մը կը բանեն պաշտամունքի մէջ և անհրաժեշտ են սուրբգիրքին պատգամները հոչակելու համար, վերածուին մեր գեղեցիկ աշխարհաբարը: Մենք արդէն մատնանիւ ըրինք այս պէտքը վերադոյն՝ իբրև մին ժողովրդական դաստիարակութեան աղդակներէն: Մեր ժողովուրդը պէտք է որ իր հասկցած լեզուով կարգայ Սուրբգիրքը իր տան մէջ, և իր հասկցած լեզուով լսէ անկից ընտրուած ընթերցուածները եկեղեցւոյ մէջ: Գրաբարին չափ նուիրական է մեր գեղեցիկ աշխարհաբարը: Երբ աշխարհաբարն է մեր առանին լեզուն, մեր ընկերային յարաբերութեան լեզուն, մեր գալոցներու լեզուն, մեր գրականութեան և հարապարակազրութեան լեզուն, ինչո՞ւ այդ լեզուին պաշտօնապէս պէտք եղածին չտի տեղ մը չտրուի եկեղեցւոյ մէջ ալ:

Դարով պաշտամունքի միւս մասերուն, այսինքն՝ պատարազին, ազօթքներուն և շարականներուն, պէտք է խոստովանիլ որ տուաջին երկուքին գրաբարը, մանաւանդ զպիրներու կամ ժողովուրդի կողմէն երգուելիք մասերունը չառ պարզ է, և հայ ժողովուրդին ականջը այնքան լեցուած է անոնցով որ ամեննեւին հարկ չկայ աշխարհաբարի վերածելու զանոնք: ամէնքն ալ կը հասկնան Հայր Անրի գրաբարին չափ եւ տառ պէս պարզ են: յատին ռամիկն անգամ, որ կանոնաւորապէս եկեղեցի յաճախող եղած է, կը հասկնայ Ժամագիրքին ազօթքները և Պատարազին երգերը: Գալով Շարականներուն, պէտք է խոստովանիլ որ զժուարին կտորներ քիչ չեն տառ մէջ, բայց անոնց ալ յաճախ կրինուած եւ երգուած մասերը, անհասկնալի չեն բոլորովին հարախոս ժողովուրդին: Հետեւաբար ո՞չ պէտք կայ, ո՞չ ալ կարելի է զանոնք աշխարհաբարի վերածել: Վասնզի սրբազն երգեցողութեան եղանակները և այդ եղանակներուն լծորդուած բառերը, երբ առօգանուին պէտք եղածին պէս, բառերը ինքնին հասկնալի կը դառնան: Մեր ժողովուրդը կրինութեան օրէնքով գարժուած և ժամերգութեան և շատ մը բառերու և ասացուածներու, այնպէս որ այս բնական գարժութիւնը ինքնին միծ առաւելութիւն մըն է եւ ուեւ պէտք չ'զգացներ շարականներու, երգերու և սողուաններու լեզուին փոփոխութեան:

Դիտենք որ մեր ժողովուրդին մէջ լուսամիտ պահպանողականներ կոն, և անոնք համամիտ պիտի չդառնաւին նոյն իսկ Սուրբգիրքի ընթերցուածներուն աշխարհաբարացումին: Բայց տարբեր բան է զրաբարին սիրահարիւ, տարբեր բան է ժողովուրդին պէտքը, եկեղեցւոյ ոգեւորումը և բարգուածումը հոգեւոր կեանքի մէջ: Անհակ-Մեռուսութ ժամանակ եթէ խօսուած ըլլար մեր գեղեցիկ աշխարհաբարը, անշուշտ այս աշխարհաբարով պիտի հայացնէին անոնք Առբրգիրքը: Ասիկա, անգամ մըն ալ շետե-

ցինք, Հայց. Եկեղեցւոյ համար կենաւկան պէտք մըն է: Մեր Փրկիչը վճռեց. Շաբաթը մարգու համար եղաւ և ոչ թէ մարդը՝ շաբաթի համար: Այս սկզբունքով կ'ըսենք. լեզու մարդուն համար և ոչ թէ մարդը՝ լեզուի համար:

2.— Պաշտամունքի տեւողութիւնը ճշգիլ շատ կարեւոր է՝ զայն ոչ ձանձրանալի լնելու համար: Մարգկային տնտեսութիւն մէջ ամէն բան չափ եւ սահման մը ունի: Ամէնէն համեղ համադամը կարելի չէ չափէն աւելի ուժել: Ամէնէն պերճ և հոգեշունչ քարտի մը իսկ կարելի չէ ժամերով ուշնկղել: կարելի չէ արդի երաժշտութեան զբուխ գործոց մը չորս հինգ ժամ անբնդառ լսել: մարդ կը յոզնի, կը ձանձրանալ: Երեկարտուե պաշտամունք մը, Ենթագրելով նոյն իսկ անթերի ըլլայ իր բոլոր կողմերով, կը ձանձրացնէ: Հաւատացեալներ ուրիշ գործեր ալ ունին ընկելք կեանքի պայքարին մէջ: Կեանքին ու կենցաղին պայմանները փոխուած են և կը փախուին ժամանակներու հետ, այնպէս որ ամէն դար իր կնիքը դրու է և կը գնէ մարգկային ընկերութեան բոլոր հաստատութիւններուն վրայ: Եկեղեցին չի կրնար բացառութիւնն կազմել այդ հաստատութիւններու մէջ: Եւ այսպէս՝ Հայց. Եկեղեցւոյ ժամակարգութիւնն ալ ինքնին հպատակած է ժամանակի պահանջներուն: Վասնզի Հայց. Եկեղեցւոյ պաշտամունքի ժամերը կամ ժամակարգութիւնը երայականին պէս (Սղմ. ձմբ. 164) եօթը ժամերու կամ պահերու բաժնուած, բայց մինչև իննի բարձրացած է. այդ բաժանումները մնացած են ժամագիրքի մէջ և այժմ անոնք իրարու կցուելով ընդհանրապէս երկու անգամով կը կատարուին, առաջ իրիկուն, միայն Մեծպահոց մէջ ձաշու ժամուն պաշտամունքը կատարելով, այն ալ տեղ տեղ, ինչպէս նաև վանքերու մէջ: Արդէն կ'արժէ զիտնալ որ Հայց. Եկեղեցւոյ ժամակարգութիւնը, սկզբունքով վանական միջավայրի համար կարգաւորուած է. վասնզի վանականներուն զվահաւոր գործն էր ժամերգութիւնն կատարել, անոր իւրաքանչիւր մասը իր ժամուն: Այս բանը կարելի չէր գործադրել քաղաքաներու եկեղեցիններուն մէջ: Աւրեմ այսօրուան իրականութիւնը սա՛ է որ ո՛չ միայն եօթը կամ ինը ժամերը(\*) երկու խումբի վերածուած են, այլ նաև այս կարգազրութիւնն ալ չի գործադրուիր շատ տեղեր: Գաղութներու մէջ մանաւանդ, կիրակնօրեայ հակիրճ ժամերգութիւն մը եւ պատարագ բաւական կը համարուի զաղթային կեանքի եւ միջավայրի հարկերուն տակ: Ասկից զատ, շատ աւելի ուշագրաւ պարագայ մը, նոյն իսկ աւանդապահ եկեղեցիններու մէջ, օրինակի համար, հո՛ս Ս. Յակոբ, կարելի կ'ըլլայ ամփոփումներ եւ կընատումներ ընել, պարագաներու պահանջներին համեմատ:

Այս բոլոր երեւոյթներուն հիմնական պատճառոններն են՝ պաշտամունքի լեզուն և տքը՝ ատոր երկար տեւողութիւնը:

Դիտուած է որ հայ ժողովուրդը, զոր օրինակ, Կիրակի օրեր եկեղեցին կը խռնուի առաւօտեան ժամերգութիւն ընթացքին, ուր Փառք ի բարձուն կ'երգուի, Խւզաբերից Աւետարան կը կարգացուի, եւ ձաշու ժամուն, երբ Ս. Պատարագ կը ժամուցուի եւ քարտը կը տրուի: Եւ անջևշտ ասոր պատճառը այն է որ պաշտամունքին այս ժամերը շատ զուարթ են. երգ, կենդանութիւն, շարժում կայ պաշտամունքին մէջ, եւ սակայն նոյն իսկ այս ժամերուն մէջ ալ ժողովուրդը անհամրի է ընդհանրապէս, որովհնտեւ չ'սպասիր մինչեւ վերջը պաշտամունքին, միշտ երթեւեկ մը կայ. մարդիկ կը ձանձրանան եւ զիրենք համարքը բրորող ժամերը վայելելէ հաքը, ամենայն անտարրերաւթիւնը, կը թողուն պաշտամունքին մնացած մասը և գուրս կ'ելլեն եկեղեցիւն:

Այս երեւոյթը ժամանակից ընելով, կ'ուզէինք եղբակացնել թէ երկարատեւ պաշտամունքներ չեն որ այսօր հայ ժողովուրդին հոգեւոր կեանքը պիտի շինէին և պիտի նորոգէին զայն: Մռունակու չէ որ եկեղեցին հոգեւոր զաստիարակութեան զպրոց մըն է հաւատացեալներու համար. եւ որպէսզի զորոց մը կարենայ հմայել իր աշակերտները և լարել անոնց հետաքրքրութիւնը, պէտք է որ չձանձրացնէ և չյոզնեցնէ զա-

(\*) Գիշերային, Առաւուսեան, Արեւադակալ, Ժամու (որ երեք ժամերու բաժնուած է, երրորդ, Վեցերորդ, Խններորդ), Երեկոյան, Խաղաղական և Հանգստեան:

նոնք : Դանդաղ, ծանր, երկարատե ունէ պաշտամունք չի հետաքրքրիր, չոգեւորիր, այլ ձանձրոյթ կը պատճառէ, և կ'ուժացնէ եկեղեցիւն :

3.— Պաշտամունքի տեսողութեան հետ կապ ունի նաև պաշտամունքին ձևերուն վայելչութիւնը, ուրիշ խօսքով պաշտամունքին գեղարուեստական կողմերը :

Գեղեցկութիւնը կը փնտանենք ամէն բանի մէջ, և ասիկա պահանջն է հոգիին, հոպիտ, խօսր, տգեղ բաներ հաճելի չեն մարդկային հոգիին: Կրօնքը խորհրդաւորութիւններու հիւսուածք մըն է, և խորհրդագները գեղեցկութեան մէջ կ'արտափայլին: Եկեղեցին, իրեւ հաստատութիւն, իր շինուածքով, իր զարդարանքով, եկեղեցին իրքն ժողովուրդ, իր դաստիարակութեամբ, իր կեցուածքով, իր շարժումներով, իր արտայայտութեամբ, եկեղեցին իրքն ողջ մարմին, իր պաշտամունքին կատարման րուր ձևերով՝ պէտք է արտայայտեն վայելչութիւն, գեղեցկութիւն. ուրիշ խօսքով գեղարուեստը, ճաշակը, հնար եղած չափով ու կերպով, պէտք է տիրէ եկեղեցւոյ մէջ:

Մեր Հայոց եկեղեցոյ պատարագին երաժշտութեան և զգեստաւորումի ձևերը կը պարտինք Շնորհալիի շրջանին, ուր Լամբրոնացին ներսէս նշանակիլի գեր մը կատարեց: Կիլիկիոյ մէջ ճաշակներ աւելլ նրբացած էին, իրքն արգիւնք արեւմուաքի հետ եղած շփումներու, մինչ Մոյր Հայատանի մէջ կը տիրէն հին ձեներ ու կերպեր. զոր օրինակ, Լամբրոնացին գլուխ կուտայ թէ Զարագետի վանքերուն մէջ (Հազբատ և Սանահին) պատարագ կը մատուցանէն իրենց վանական սպիտով: Եկեղեցւոյ մէջ երաժշտութեան զարգացումն ալ կը պարտինք Կիլիկիան շրջանին: Լամբրոնացին սա՛տողերը իրքն նշանաբան զրուած են Շարականին 1838ի ապագրութեան սկիզբը.

— Աղջումն երաժշտական եղանակին . . . ընդուսուցեալ զարուցան զիհս աննեցու առ ի տեսուամ շնորհին. յանդի չի՛ ինչ ուր վիան մեր յօրացրէ յուրավորիւն կամ ի տրմութիւնն ուրպիս գերցոցն մայն, յորդամ ուրպիս սրմէն կ լինիցի. վաճա այսորիկ եւ եկեղեցական աւանդութիւնն ընկալան զայն (Մեկն. Պարզ.):

Բաւական չէ երգ ունենալ, բաւական չէ երգել, այլ պէտք է հասկնալ երգուածը, և արուեստին պահանջած պարմանո՞վ երգել, այն տանն միայն երաժշտական եղանակը կը հանի իր նպատակին:

Եկեղեցւոյ բոլոր գործանութեանց վրայ պէտք է արտացոլայ վայելչութիւնը, գեղեցկութիւնը:

Յաւակի է խօստովանիլ որ վայելչութիւնը շատ անգամ կը պակախ մեր եկեղեցւոյ մէջ պաշտամունքի ընթացքին: Եթէ մատնանիշ ընել ուզենք ամէն մէկ տղեկութիւն, ամէն մէկ անգայելչութիւն, որոնց մէջ տեղի կ'ունենայ աստուածային պաշտամունքը, երկար ցանկ մը պիտի ունենայինք:

Տարակոյն չկայ որ կարգ մը բաներ մեր ժողովուրդին արեւելեան բարքերուն հետեւանքներն են, և ատանք այնքան սովորական զարձած են որ աչքի չեն զարներ, և նոյն իսկ կրնայ զարմանք ալ պատճառել եթէ զիասզութիւն ընես: Միայն կ'ուզենք ուշազբաւթիւն հրաւիրել քանի մը զիմաւոր կէտերու վրայ.

Ա.— Պէտք է վերջ տալ կրկնութիւններու, որոնք կը պատճառեն երկարութիւն, հետեւարար՝ ձանձրոյթ, առանց խոնդարելու պաշտամունքին յօրինուածքը. զոր օրինակ, սովորանքներու, ընթերցուածներու, շարականներու մէջ, և այն ինչ որ մէկով կամ երկուրով կ'ըլլայ, աւելորդ երկարութիւն է մնացածը: Կրկնումներ և երկարութիւն հակառակ են գեղեցկութեան և վայելչութեան:

Բ.— Պաշտամունքի կատարման ձևերուն կամ արուեստին խնամքը: Բոլոր ընթերցումներ (աղօթք, սուրբզիրք, սազմոս, փոխ, քարոզ) պէտք է ըլլան անթերի առողջանութեամբ, արծաթի պէտ հնչուն, ողեւորուած, որպէսզի հաւատացեալիներ կարենան լաբուած ուշազբաւթեամբ հետեւիլ պաշտամունքի ամբողջ մասերուն: Նոյնպէս երգեցալութեանց զուարթ և յորդոր ընթացք մը տաւ: Արտաքոյ կարգի ծանրութիւն թէ՛ մեներգներու և թէ՛ հոմերգներու մէջ, ուրիշ բան չէ եթէ ոչ զանդաղութիւն. և զանդաղութիւնը ամէնէն զօրաւոր ազդակ մըն է ձանձրացնելու համար ժողովուրզը:

Դ.—Մրբագայրին պատկառանքը: Մեր եկեղեցւոյ պաշտամունքը յաճախ շատ բան կը կորսնցնէ իր խորհրդաւորութենէն, զուտ կենցաղագիտական սկզբունքներուն չյարգուելէն: Ոչ միայն երթեւեկը, ելեւմուտը ժողովուրդին և պաշտօնեաներուն, փոքրիկներուն աղմուկները, լացերը, ինչպէս խօսակցութիւնները, կոկորդ և քիթ ժողովերւ անվայելուչ ձեւերը, «զո՞րն ասեմ և զո՞րն խօսավանիմ»: այս բոլորը, որոնք թշնամիներն են զեղեցիկ ճաշակի և վայելութեան պաշմաններուն, դժբախտաբար շատ սովորական եւ բնական բաներ են արեւելեան կամ ասիստան բարքերու մէջ, միշտ աեզի կունենան աստուածային պաշտամունքի ընթացքին ալ, և այսպէս չի յարգուիր սըրբագայրին պատկառանքը:

Այս բոլորը՝ մասը կը կազմեն ժողովրդական գաստիարակութեան, և հոգեւոր իշխանութիւնը պէտք է որ կարելի եղած միջոցները սանդէ ժողովուրդին գաստիարակութիւնը լրացնելու համար՝ եկեղեցական բարկարգութեան և պոյժառութեան տեսակէտէն: Ասոնք, ըստ երեւոյթին, թերեւս երբորդական կէտեր համարուած են, նայելով աւելի կարեւորներուն, ասոր հակառակը չենք պնդեր, բայց կը խորհինք որ աստուածային պաշտամունքի մէջ կիհնաւական արժէք մը ունի արտայայտութեան վայելչութիւնը, զեղարուեստը, ինչ որ ապացոյցն է նաև ժողովուրդի մը ճաշակին աղնըւացման: Պէտք չէ մատհան ընկել որ ժողովուրդն է նոյն ինքն եկեղեցին:

4.—Պաշտամունքը հասկնալի և զուարթ ընծայելու կարեւոր միջոցներէն մէկն ալ հաւատացեալներուն զործնական մասնակցութիւնն է ժամմերգութեան: Թող չկարծուի որ ասիկա նորութիւն մըն է. ընդհակառակը, ասիկա մոցցուած լքուած զեղեցիութիւն մըն է մեր եկեղեցւոյ մէջ:

Ժողովուրդը եկեղեցի կուզայ աղօթելու համար, հետեւբար պէտք է զործնականապէս մասնակցի աղօթքի բոլոր ձեւերուն և արտայայտութիւններուն՝ կատարելով իրեն ինկած բաժինը: Պաշտամունքի մէջ, այսպէս ըստնք, աշխատութեան բաժանումի սկզբունքով կարգաւորութիւն մը եղած է: Սրդ սկզբունքով սակայն աղօթքի բաժինները իրարմէ կարուած չեն. ընհակառակը սերտի կապուած են ատոնք իրարուհետ և ընդհանուր ներգանեակութիւն մը կ'արտայայտն ատոնք: Ժողովուրդը չի կը նար կրաւորական զիրքի մը մէջ մնալ պաշտամունքի ատեն: Ժողովուրդը պէտք է զործնականապէս մասնակցի պաշտամունքին:

Պաշտամունքի ընթացքին ինչ է սարկաւազներուն պաշտօնը, գիտէք. — Սարկաւազներն են որ հրաւէր կը կարգան եկեղեցականներուն և ժողովուրդին որպէսպի ամէն մէկը իր կարգին կատարէ իր բաժինը պաշտամունքի մէջ, երբեմն ալ երկու խումբերուն միասին կ'աղգարսորէ որ մասնակցին պաշտամունքին: Ասոր ամէնէն շօշափելի ապացոյցն է, զոր օրինակ, երբ սարկաւազը կ'ըսէ Ասացոյ սանենեան միաբանորհեար. Skr ողորմեա. — ամէնքս միաբերան բսենք Տէր ողորմեա, Սարկաւազի այս հրաւէրին երբեմն զպրաց զասը կը պատասխանէ, երբեմն գեղեցկածայն տղայ մը, բայց բուն ժողովուրդը, հաւատացեալներու բազմութիւնը լուռ է. կարծես թէ իրեն չէ որ կ'ուզզուի հրաւէրը: Հին ձեռագիր ժամագիրքերու մէջ նշանակուած են ժողովուրդին բաժինները, — եւ ասի ժողովուրդն կամ եւ ասեն հրահանգներու:

Զենք ուզեր մանրամասնութիւններու մէջ մտնել այս մասին: Դիտել տանք միայն որ թէեւ զպրաց զասը կամ երգեցիկ տղաքննիր ժողովուրդը կը ներկայացնեն պաշտամունքի կատարման մէջ, բայց այսամիբ բաւական չէ ժողովուրդին կրաւորականութիւնը արգարացնելու համար:

Հայ ժողովուրդը պէտք է երգակցի սրբադան երգեցողութեան իր եկեղեցւոյն մէջ և աղօթակցի, երբեմն բարձրածայն, երբեմն ցած ձայնով, տեղին ու պէտքին համեմատ:

Բայց ասիկա պարզ բազմանքով չէ որ պիտի կատարուի, ո՛չ աւ ստիպումով ձեռք բերուիլք յաջողութիւն մը պիտի ըլլայ ասիկա եկեղեցւոյն մէջ: Պէտք է կրթել ժողովուրդը եկեղեցական երգեցողութեան մէջ, առանց սեռի և տարիքի խարութեան: Հայ

զարոցներու մէջ հւրոպական ձայնազրութիւնը պէտք է խնամքով մշակել, և հւրոպական նօրայով պէտք է ձայնազրել մեր եկեղեցւոյ շորականներն ու երգերը և տալ հաստատցեալներուն ձեռքը: Արդէն առանց ձայնազրական արտևեստին կարելի չէ մեր եկեղեցւոյ երգեցողութիւնն հասկնալի և ոչ-ձանձրալի ընծայել: Եւրոպական ձայնազրութիւնը և երաժշտական նորազոյն նուազաբաններ բաւական թափանցած են Հայ առանքերու և զպրոցներու, ինչպէս նաև հաւաքրոյթներու մէջ: Ասիկա կը նշանակէ թէ զժուարութեան մէկ մասը հարթուած կրնայ նկատուիլ:

Եւրոպական և ամերիկան եկեղեցիներու մէջ ժողովուրզն է երգին տէրը: և երբ ժողովուրզը ինքն կ'երգէ, ինքն կը հասկնայ իր երգածը, եկեղեցւոյ պաշտամունքը կը խօսի իր սրտին, և ինքն ալ փոխադարձարար կը խօսի պաշտամունքին և օրէ օր կը ծշակուին իր հոգեւոր զգացումները, և իր աղօթքներն ու երգերը կ'ըլլան ձառագայթումները իր կրօնական էութեան: Եկեղեցին կը տաքնայ, կ'ոգեւորի, կ'ապրի, կը տեւէ:

Հայաստանեայց Եկեղեցին ունի այս բոլոր յարմարութիւնները: Եւ շեշտենք անդամ մըն ալ, թէ ի՞նչ որ Կ'ըսենք նորութիւններ չեն, այլ մոռցուած գեղեցկութիւններ միայն. պէտք է վերահաստատել զանոնք. այս աշխատութիւնը լաւազոյն և ամէնէն օզտակար կողմերէն մէկը պիտի ըլլայ բարեկարգութեան:

**Օմայօ.**—Համամիտ ենք Գեր. Ղեւոնդ Եպո. Դուռիանի, որ իր Պարզ Քարոզներու Դ. Հատորին Բազարութեան մէջ, Եկեղեցին և Երգը խորապես ներքեւ (էջ 131-143), բացարած է երգին կարեւորութիւնը և ժողովուրզին երգակցութեան հարկը նկեղեցւոյ մէջ:

## Օ Տ Ա Բ Ա Կ Ա Ն Վ

Ինքնիւնն կ'ըսէմ յանախ. Դուն ինչ տեղի են արդիօֆ. Զի զըներ սիրուց բան մ'որ զիմին իրեն բաշէ կամ գրաւէ. Ոչինչ կրտնայ յագեցընել զզացոււներդ ու խորհուրդը. Կարծես ամսուն երջանկուրեան մը բացը կայ հոգոյդ մէջ:

Եւ սակայն, ինչպիսի դրախտ կորսընուցած եւ միրէ. Եւ կամ քի ինչ վեն դատերութիւն մատուցած, Առ հոս ամսն ինչ կը տևնես սրգելուրին՝ մոլուրին. Առն է բուլին զեղեցկուրինդ, ո՞րն է յու լառուրինդ:

Մըսածումն ծրած երկնի մ'այն կարօներն իմ տարսան, Աստուածային իմ յախանէներն սիսէ և ծազում մ'ուննան. Ի զուր, ի զուր կը փընըլուն զայն իմ սրբմուս սրբին մէջ:

Ու մինչ պատմած այս ցաւերուս վրայ գարմացած կը մընամ, Կը լըսման որ մէջըս կուշայ օսաւական մը վլսմէ, Ու իր անոնն ու հայրենին ինձան ծածկած և ի սպառ:

Թրզմ. Թ. Ե. Գ.

ՍԻՒԱԼԻ ԲՐԻՒՏՈՄ

